

ԱՆՔՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ

Քունը կենսական պահանջ մըն է, որքան սնունդը՝ մարդկային կաղմին համար: Յաճախ կը պատահի, սակայն, որ մարդիկ կը դրկուին քունէ: Կը նշանակէ թէ հիւանդ են:

Բաղմաթիւ են անքնութեան պատճառները: Նախ տարիքը կ'ազդէ քունին վրայ: Երախանները շատ կը քնանան, իսկ ծերունինները նուազ: Երբ երախանները չեն քնանար, կը նշանակէ թէ հիւանդութիւն մը ունին, ընդհանրապէս աղիքներու բորբոքում: Երկրորդ, ջիղերու յոդնութիւնն ալ կ'ազդէ քունին վրայ: Զղասպառութեան ենթականները, ընդհանրապէս կիներ, չեն կրնար քնանալ գիշերները: Երրորդ գործարանային հիւանդութիւններ,— սիրտի, երիկամներու, և այլն,— և բաղմաթիւ ախտեր կը զրկեն քունէ և գիշերային հանգիստէ:

Ահա այս պատճառներուն համաձայն, կը փոխուի նաև անքնութեան դարմանումի եղանակը:

Սակայն ընդհանրապէս պէտք է հրաժարիլ «քնարեր» կոչուած թմրեցուցիչ դեղերէ, որոնք թոյն են և հետզհետէ կը թունաւորեն: Արդէն ի՞նչ հարկ կայ, օրինակի համար մարսողական խողովակներու խանգարման ընկերացող անքնութեան ատեն թմրեցուցիչ առնելու: Պէտք է դարմանել պատճառը, և ոչ թէ թմրեցնել ցաւը: Ուստի նախ անհրաժեշտ է իրիկունները թեթև ճաշ մը ընել,— ապուր, բանջարեղէն, պտուղ —, և ճաշէն յետոյ՝ թմրիի, նարնջածաղիկի խաշածոյ: Եւ անկողին մտնել ճաշէն երկու ժամ յետոյ, եթէ կարելի է, կէսժամ պտոյտ մը ընել: Բոլոր այն ծանր և առատ ճաշերը, զորս կ'առնէք իրիկունը, ստամոքսին վրայ կը ճնշեն, նեղութիւն կը պատճառեն, շնչառութիւնն իսկ կը դժուարացնեն:

Իսկ երբ անքնութիւնը այլևս «սովորական» է դարձած, վերջապէս երբ կը տառապիք «զղային անքնութենէ» մը, միակ միջոցն ունիք,— երկար և դաղի լոգանք մը ընել 30—40 վայրկեան տեսողութեամբ, դեռ չճաշած: Կարելի է լոգանքին տեղ դաղի տուշ մը առնել, դաղի ջուր սրսկել ողնաշարին վրայ: Եւ յետոյ պառկիլ:

Յամառ անքնութեան մը պարագային, ինչպէս կ'ունենան ջղասպառները (նէօրասթէնիֆ), լաւ է սաւան մը թաթիսել տաք ջուրի մէջ, փոել բուրդէ վերմակի վրայ և փաթթել հիւանդը: Կարելի է դաղի ջուրով թրջուած սաւանը նետել հիւանդին ուսին, յետոյ զայն պառկեցնել այսպէս փաթթուած 15—20 վայրկեան:

Փաթթելու այս գործողութենէն յետոյ լաւ է բուրդէ ձեռնոցով մը պինդ շփել մարմինը: Միւնոյն ատեն պէտք է սենեակին օդը փոխել, կիսարաց ձգելով պատուհանները: Յանձնարարելի է նոյն-

պէս կատարել միտքի մարզանիք մը : Հիւանդը պառկեցնել անկողինին վրայ, հրամայելով որ կատարելապէս թոյլ ու արձակ ձգէ իր դընդերները : Երկար, խորունկ շնչառութենէ մը յետոյ, ուղեղը անարիւնութեան կենթարկուի, գլխու պտոյտ մը կ'ունենայ և քնանալու տրամադրութիւն մը կը ստեղծուի : Այդ պահուն 10 վայրկեան անշարժ մնալ, մեռելի անշարժութեամբ : Եւ միտքը բերել խաղաղութեան և քունի պատկերներ ու գաղափարներ :

Քունը չպիտի ուշանայ :

ԲԺ. Շ. ԱՅՎԱԶՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՀԱՄՐՈՒՄՆԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Այէն երկիր անվերջ ցանկ մը ունի այսպիսի ծիծաղելի նախապաշարումներու : Մենք, իբր նմոյշ, պիտի ներկայացնենք միայն մէկ ցանկ, զգուշացնելու համար ծնողքները :

Այսպէս, սխալ է կարծել թէ

1 — Բուստէ մանեակը կ'արդիլէ ջղաճղութիւնները (սփազմոս) և կը դիւրացնէ ակրաներուն բուսնիլը :

2 — Ականջի օղերը կը պաշտպանեն Երախան չար աչքերու (նազար) դէմ :

3 — Նորածինին ուտելիք տալ ծնած օրն իսկ, կարծելով որ անօթի է :

4 — Առողջ կարծել Երախան, որ կը փսխէ խմած կաթը, կամ երբ, կաթը խմելէ յետոյ, «ետ կու գայ» (հօգուտ) :

5 — Դեղ տալ կարծելով թէ ճճի ունի Երախան, երբ քիթը կը քերէ, աչքերը կը փայլին :

6 — Ուժգին փաթթել տղան, որպէսզի շվտակ մնան սրունքները :

7 — Չմաքրել գլխուն աղտը և ո՞լիլը, իբրև նշան առողջութեան :

8 — Խելատապի բորբոքումի պարագային (մէնէնծիթ), ողջ աղաւնի մը կտրել, երկուքի բաժնել և գլխուն վրայ դնել, բուժելու նպատակով :

9 — Կարծել թէ ջղաճղութիւնները կը դադրին, երբ Երախան դրկէ օտար կին մը կամ այր մը :

10 — Կարծել թէ կոկորդի ցաւերը կ'ամոքուին, երբ վիզին փաթթուի գործածուած աղտոտ գուլպայ մը :

11 — Կարծել թէ մամուկին ոստայնը կը դադրեցնէ ամէն արիւնահոսութիւն :

12 — Ուշաթափութեան պարագային, Երախային քիթին տակ այրել կապոյտ դերձան մը :

13 — Չդարմանել մանուկին ականջին և աչքին թարախահոսութիւնները, կարծելով թէ «չարն է, որ կ'ելլէ» :